

Այս կապիկը, որ հիմա լոնտուա է,
Պրաւն նաւապետը ընծայեց նոյն քաղ-
քին կենդանաբանական ընկերութե-
ղոր իր նաւաստիները ձեռք բերած էին
Անտաման կղղեաց մէջ : Քաջութեամբ
գիմացաւ Միս ձէննին Եթովպիոյ պա-
տերազմին ամեն վտանգաց, և իր խա-
զերով ու զուարթ բնութեամբը, բոլոր
նաւաստեաց ուրախութիւն էր . որուն
փորձը կու տայ հիմա նաև վերոյիշեալ
Լոնտուայի կենդանաբանական պարտի-
զին մէջ :

Միս ձէննին կը բանայ յաջողութե-
Ակեց ըսուած ջրոյն շիշերուն խիցը, և
նստած ու շիշը ձեռքը՝ կը խմէ : Ասոր-
ժանօք կը ծխէ, ինչպէս կը տեսնուի
մեր առաջիկայ պատկերին մէջ . և զոր
երբեմն երբեմն կ'ընդհատէ իր ըմպելի-
քէն քանի մը պուտ խմելու համար :
Բնութեամբ ընկերութիւն սիրող է . ա-
նոր համար աքաղաղ մը միշտ իրեն ըն-
կեր ունի : Ուզիղ վերջին երկու ոտից
վրայ քալելը նախաղաս կը համարի,
և այնպէս քալելու ժամանակ սովորու-
թիւն ունի աքաղաղը միշտ իր բազկաց
մէջ կը ելու, ինչպէս կ'ընէ դայեակ մը :

Միս ձէննին հիմա տամներորդ տա-
րին լմնցուցած պիտի ըլլայ . և երկու ոտ-
նաշափ ու չորս բթաչափ բարձրութիւն
ունի : Այս տեսակը թէպէտ ուրիշ ցեղի
կապկաց կը նմանի, բայց իր ճակտին
վրայ Եւրոպացւոց Վ գրին ձեռվ բուսած
մազերով կը տարբերի անոնցմէ : Մա-
զերը միւս տեսակ կապիկներուն մա-
զերէն աւելի բարակ է, և մարմնոյն
մէջտեղուանքը սաստիկ երկընցած :

Կը պատմեն թէ Անտաման կղղեաց
տեղացի բնակիչքը գրեթէ բոլորովին
վայրենի, ու բնութեամբ ապուշ ու
վայրագ ըլլան . ուստի ուզելով զա-
նոնք Միս ձէննիին հետ բաղդատել,
զայս քան զանոնք լաւագոյն կը գըտ-
նան, այսու որ Միս ձէննին հեզ է և
իրեն եղած քաղաքավարութեան շնորհ-
քով կը համապատասխանէ :

Բարոյական և քաղաքական տնտե-
սուրիշն :

(Տես երես 273 :)

ԵՐԿՈՒԱՍԱՆԵՐՈՐԴ ԽՈՍԿՑՈՒԹԻՒՆ

Իրաց ամեր համեմատական և եղած ծառա-
յուրեան կարևորաբեանը

Ամսէ մը 'ի վեր ամենուն ունեցած
յոյնն սկսաւ արդիւնանալ . մայիս ա-
միսն էր և բերքերուն երևոյթը պան-
չելի . և նաև ցորենի գնոյն քիչ մը վար
ինալը Գաղղիոյ մէջ ապրիլէն 'ի վեր
աւելի հաստատուն նշան մ'եղեր էր .
ուստի վերջին տօնավաճառաց գնե-
րուն համեմատ հացին գինը բովանդակ
նահանգին մէջ զգալի նուազեր էր . ժո-
ղովրդեան վիճակը սաստիկ ալէկոծու-
թենէ ազատող նաւորդաց կը նմանէր,
երբ վերջապէս հովը կը հանդարտի ու
նաւահանգիստը կը տեսնեն ուր պիտի
հանգչին :

Ամիսներէ 'ի վեր ամենուն ծախքը
շատցած ըլլալով գեռ մեծ նեղութիւն
պիտի քաշէին . բայց շատ տեսակ զըրկ-
մունկներ ունենալուն՝ բնականապէս
պէտքերնին ամենամեծ էր . և մերձա-
ւոր ժամանակներս լաւագոյն վիճակ մը
ստանալու վստահութեամբ՝ ստիպեալ
չէին ունեցածնին սաստկագոյն նեղու-
թեան մէջ իյնալու վախով խնայելու .
ապագային նկատմամբ ապահով ըլլա-
լով՝ ապահով էին նաև ներկային հա-
մար . ալ չէին տարակուսեր այնպիսի
ծախքեր ընելու՝ որոնցմէ շատ ատենէ
'ի վեր կը զգուշանային, որոնք որչափ
ուշ ձգուէին՝ այնչափ աւելի ստիպողա-
կանք կ'ըլլային :

Ուստի ապրիլ ամսէն 'ի վեր մանրա-
վաճառ տուրեառութիւնն սկսեր էր
քիչ մը գործունէութիւն ստանալ . զա-
նազան գործատանց մէջ երկար ժամա-
նակէ 'ի վեր դադրած աշխատութիւն-
ներն հետզետէ կը կենդանանային .

փոքրիկ կրպակաւորք աւելի կը զգային այս բանս, և կարուակը, գերձակը, հիւսք, երկաթագործք, զրեթէ ամենքն ալ կ'աշխատէին. դեռ միայն մեծ արուեստներն անշարժութեան մէջ էին, և լուսվթիւն էր ձեռագործաց նկատմամբ. բայց անոնք ալ տարիէ ՚ի վեր դիզած ապրանքնին կամաց կամաց դուրս կը հանէին, և յոյս կար որ ձեռագործական արուեստքն ալ շարժումն առնուն քիչ ատենէն: Արդէն խօսք կը քալէր Միջրապոյի մէջ թէ մօտ ատենները աշխատութիւնները դարձեալ պիտի սկըսէին, և կիրակի օրը Տիւրքէ վարժանոցը զալով լածներէն հասկրցաւ որ խօսակցութեան նիւթը մէյմը ասքանիս, մէյ մ'ալ հնձոց վրայ էր: Սկըսաւ նախ աշխատութեան աժէքին վըրայ խօսիլ, որով կրնար չօշափել այն ամենայն պարագաները որ կրնան իրաց աժէքին և գնոց վրայ ազդեցութիւն ունենալ:

— Բարեկամքդ իմ, մեր վերջին խօսակցութեանը մէջ հասկրցուցի՝ որ իրաց աժէքն առ հասարակ զանոնք յառաջ բերելու համար պէտք եղած աշխատութենէն կը կախուի. և փոխագարձ՝ այս աշխատութեան աժէքն ընդհանուր խօսելով՝ եղած գժուարութեն և պէտք եղած հանճարոյն համեմատէ. սակայն ուրիշ պարագաներէ ալ ազդեցութիւն կը կրէ իրաց աժէքը և անոնց վրայ զրուած զիները: Բայց նախ տեսնենք քանի մ'օրինակով թէ ինչ կ'աւելցընէ աշխատութիւնն հետզիետէ իրաց աժէքին վրայ, որը երկրիս ծոցէն եղած ժամանակնին զրեթէ աշէք չունին:

Առնունք մէկ մէզը խորանարդ քար՝ որ քարահանքին մէջ 2 ֆրանք կ'ամէ, իսկ երբ քաղաք բերուի, կոփուի ու տեղաւորուի՝ կրնայ ինչուան 50 ֆրանք ալ աժել: Ո՞վ կը շահի 48 ֆրանքի տարբերութիւնը. ոչ միայն քարահատին տէրը, քարակորին ու որմնագիրը, այլ նաև երկաթագործը՝ գործիքներ շինելովը, սայլապանը՝ քարը տեղափու խելովը, կառագործը՝ սայլը շինելովը

կամ նորոգելովը, նաև երկրագործը՝ ձիոց համար խոտ ու խար հասցընելով, ու համետագործը՝ ձիուն սպասները պատրաստելով, և գեռ շատ ուրիշները:

Ահաւասիկ կտաւի մշակութեան էկտար մը երկրի բերքը մօտ 2,000 ֆրանքով կը ծախուի, որ աւուրչէքներու և մշակութեան համար պէտք եղած կանանց մէջ կը բաժնուի. այդ կտաւը բարակաման թաշկինակի վերածուելով 60,000 ֆրանքով պիտի ծախուի. բայց այսմ համենելու համար միայն քաղելէն ետքը պէտք է տարի մը ամբողջ 250 կանայք կտաւը մանեն, 18 գործաւորք կերպամն հիւսեն և 40 կանայք եղերքներն ամփոփեն ու կարեն:

Ուրիշ տեսակ աշխատութիւն մ'ալ օրինակ առնունք: Մէկ գուինդալ երկաթի բրածոյք երկաթահատէն հանուած հաղիւթէ կ'ամէ 2 ֆրանք. ընդհակառակն՝ գուինդալ մը երկաթը կ'ամէ 60 ֆրանք. ձիոց երկաթեայ կազմածոց վերածուելով կ'ամէ 130 ֆրանք, հատու գործեաց համար թիթեղի փոխուելով՝ 1,800 ֆրանք, զմելինի թիթեղով՝ 30,000 ֆրանք. փայլուն կոճակներով՝ 40,000 ֆրանք, զարդարանաց բաներով՝ ինչպէս են մանեակ, ապարանջան, և այլն, զրեթէ 70,000 ֆր. և վերջապէս՝ եթէ վերածուի ժամացուցական զապանակներու՝ զինն ինչուան 2 միլիոն ու կէս կրնայ բարձրանալ: Այս օրինակէս մտածեցէք ինչ անբաւաշխատութիւն պէտք է հարիւր ֆրանքաց աժէքը տալու համար նիւթի մը՝ որ նախ հաղիւթէ քանի մը զանկ կ'ամէր:

— Ըստ այսմ, ըստ Անդրէաս, բանի մը զինը զայն յառաջ բերելու համար պէտք եղած աշխատութեան բովանդակութիւնն է:

— Ատոյգ է ըստածդ, Անդրէաս, թէստորին և թէ բարձրգին ունեցող իրաց համար. ուստի երբ հացին հազարակամը՝ 35 հարիւրորդ (սանդիմ) կ'ամէ, եթէ ուղենանք այս աժէքը վերլուծել՝ կը դանենք անշուշտ որ այս աժէքը ձեացած է ձեռքէ ձեռք եղած

շատ տեսակ գործառնութեամբ . նախ կը տեսնենք որ հացարարին կ'երթայ քսաներորդ մասը , և այս քսաներորդէն կը շահի որմնադիրը փուռը շինելով , և փայտահարը՝ խուրձերը պատրաստելով , և այլն . յետոյ կու դայ մլաղացը՝ որ իր աշխատութեան յատուկ վարձքն առնելէն դատ , կ'առնունակ երկանաքարը և թումբերը շինողներուն վճարելիքը , և ազօրիքին շինութեանը համար աշխատող որմնադրաց , հիւսից և երկաթագործաց վարձքը . վերջապէս՝ ամրողջական աժէքին միւս մասերն ալ կ'երթան հերկարար սայլորդին , ցորենահարին , հնձողին , ցանողին , երկրագործին :

— Այս բանա , ըսաւ Միքայէլ՝ ի փոքրագունի և դոյզն դրամադիմի վրայ նոր օրինակ մ'է մեզի համար աշխատող անբաւ բազմութեան անձանց . բայց իր մէկ քանի զարտուղութիւնքը չունի այս սկզբունքն ալ թէ իրաց զինը զանոնք արդիւնաւորելու համար պէտք եղած աշխատութեան զինն է . օրինակի համար , մարգուն մէկը Ամերիկայի մէջ մեծ կտոր մը ոսկի կը զըտնէ , և Քալիֆոռնիոյ մէջ այս բանիս հանդիպած ըլլալով ոսկեհանքէն մեծաւ նեղութեամբ հանուած ոսկւոյն դնովը կը ծախէ : Հնդկին մէկն ալ զիպուածով մեծկակ աղամանդ մը կը զտնէ , և այս զիւտը թերես տասը կամ քսան հազար մարդկանց աւուրչէրը կ'աժէ :

— Դիտողութիւնդ իրաւացի է , Միքայէլ . բայց այս բանս զարտուղութիւնն է , և զարտուղութիւնը սկզբունքը կը հաստատէ . վասն զի ինչո՞ւ համար զըտնուած ոսկւոյ կտորին համար նոյն զինը կը տրուի ինչ որ ոսկեհանքէն հանուած կշով հաւասար ոսկւոյն , որ դժուարութեամբ կտրուած , զտուած և պատրաստուած է . վասն զի այս կշով ոսկին ձեռք բերելու համար նոյնչափ զին պահանջող աշխատութիւնն աժէտք է սովորաբար . չենք զիտեր ուսկից կու դայ ոսկին և կը վճարենք ինչպէս որ վարժած ենք : Նոյնպէս է նաև ազա-

մանդ գտնողին նկատմամբ , որուն նման ուրիշի մը՝ տասը տարիէ , թերեւս քսան տարիէ հազիւ կարելի է հանդիպիլ :

Կան անձինք ալ որ առանց բան մը գտնելու գիտուածով մեծամեծ շահեր կ'ընեն . բայց միշտ աշխատութիւնն է այս շահերուն աժէքը . այսպէս երկրատէր մը կը ստանայ կտոր մը երկիր ժայռուտ անբեր ու անշահ , սակայն մօտերը երկաթուղի շինուելով մեծ գին կու տան երկրին շինութեանց գործածելու համար . յայսմ ճարտարութիւնն է որ նախնաբար անշահ եղող երկրին աժէք կու տայ : Ասով՝ անցողաբար խօսելով , յայտնի կ'ըլլայ թէ ինչպէս աշխատութիւն մտածին պէս՝ ամեն բանի զինը կ'աւելնայ :

Կը յիշէք թէ ինչպէս ամենայն կալուածոց զինն աւելցաւ Միրըպոյի մէջ արուեստից ճարտարութեան պատճառաւ ժողովրդեան եռապատկելովը . երկիր ծախողները գիտեն ըրած շահերնին . սասանկ ճարտարութեան և գործունէութեան կեղրոն տեղւոյ մէջ ստացուածք ունեցողներուն միակ այլոց աշխատութելը ունեցածնուն զինը կ'աւելնայ : Ս . Ստեփանոսի (Saint-Etienne) Միւհուղի , Ռուպէյի և այլոց քաղաքաց մօտակայ փոքրիկ կալուածատեաբը տեսան որ իրենց երկիրներուն աժէքն աւելցաւ՝ ինչուան մեծ ստացուածք մ'ըլլալու չափ . և այսմ աղբիւր է աշխատութիւնը :

— Կը տեսնեմ , ըսաւ Անդրէաս , որ ստացուածք ունեցողները կը շահին իրենց մօտակայքը եղած աշխատութիւններէն . բայց չունեցողներուն համար բանի չըգար :

— Կը սխալիս , Անդրէաս . երբ տեղ մը ճարտարութիւնն ու գործունէութիւնը կը շատնայ՝ այն տեղ առհասարակ ամենուն բարեկեցութիւնն ալ կը լաւնայ . շուտ մը աշխատութիւններն ու վարձքերը կ'աւելնան . աշխատաւորք կը գտնուին այնպիսի արուեստից համար որ առաջ չըկային , և պէտք է լաւես վճարել անոնց . և նախանձորդութեան ու աշխատողաց քիչութեանը

պատճառաւ երկրին հին արուեստից և մշակութեան զբաղողաց հարկ կ'ըլլայ շատ աւելի վճարել։ Օրինակի համար, Միրըպոյի մէջ քսան տարի առաջ աշխատաւրաց աւուրչէքը կէս ֆրանքէ քիչ մ'աւելի էր։ բայց մէյմը որ արուեստը և ճարտարութիւնք մնան՝ մէկ ֆրանքէ վար աւուրչէք շիկայ, և սովորաբար զրեթէ մէկ ու կէս ֆրանք կը վճարուի. և կան գործաւորք որ Յ կամ Կ ֆրանք կը շահին, ինչպէս դու՝ Լէոնարտոս, և այլք։

Հոս հաստատուած գործատունը որ իր բերքերը քսան, երեսուն, քառասուն և աւելի փարսախ հեռու տեղեր կը զրկէ, առանց հաշուելու զբարիդ՝ ուսկից ո՛ գիտէ ուր կը բաշխուին, կերպով մը Գաղղիոյ բարեկեցութիւնը աւեցուց, և Գաղղիա ալ հետզհետէ մեր երկրին վաճառուց սփուռելուն պատճառ եղու։ Վերջապէս դուք ամենքդ ալ հոս եղած փոփոխութեանց և յաջողութեանց արդիւնքը քաղեցիք. այսու տեսաք ձեր բերոց դնոյն աճումը։ Տարակոյս չըկայ որ ոմանք աւելի կը շահին քան զայլս. սակայն ամենքն ալ շահ կ'ընեն և ամենքն ալ պէտք է մէկ-մէկու ուրախակից ըլլան և ոչ թէ ծուռ աշբով նային քան զիրենք երջանկադոյն եղողներուն։

Օրհնենք ուրեմն աշխատութիւնը որ հիմն է ամենայն հարատութեան և աժէքի. մարդուս կրելիք դատապարտութիւնը կը դառնայ կ'ըլլայ վայելից աղբիւր. աշխատութեանը արդիւնքը յաջորդացը կը փոխանցէ անոնց կենաց բեռը թեթեցնելու համար և նորանոր հաճութիւններ հնարելու կերպեր ընծայելու համար. մենք ալ դարերով առաջ մեր նախնեաց բարեգործութեան արդիւնքը կը վայելենք. մեր ինչքն ու ստացուածքը անցելոց աշխատութեանը արդիւնք դրամագլուխ մ'է, որոնք գիզած են ապագայ աշխատութիւնները դիւրացընելու համար։

— Հիմա կը հասկընամ, ըստ Լէոնարտոս, թէ ինչպէս հասարակաց ընցիցն ու ստացուածոց աճելուն հազոր.

դակից կ'ըլլանք. բայց բան մը մոտացս դէմկու դայ, որ է իրաց զիներուն անհուն տարբերութիւնը։ Եթէ զանոնք արդիւնաւորելու համար պէտք եղած նեղութեան համեմատական է իրենց աժէքը, ինչո՞ւ համար է այս զանազանութիւնը։

— Ասիկա կը պատճառի մարդուս վայելք հնարելու փափաքէն. եթէ պիտոյք անձնական են, բայց ոչ նոյնպէս են անմիջապէս այն պիտոյքը լեցընելու համար ըլլալիք աշխատութիւնները, այսինքն՝ մարդիկ մէկմէկու աշխատութեամբ ալ իրարու պէտքը կրնան լեցընել։ Որովհետեւ մարդս նեղութենէ կը վախնայ՝ կը ջանայ նուազեցնել զայն կամ իրեն ախորժելի եղածն ընելով և այլոց ընել տալով ինչ որ չըկրնար, կամ չուզեր ընել, և կամ մէկ գործ մը միայն ընելով աւելի դիւրաւ ընելու համար և փոխանակութեան աւելի առիթ ունենալու համար։ Ուրեմն մեր պէտքն ու նեղուելու վախը սկզբնապատճառ են ծառայութեանց և աժէքի։

— Բատ այսմ' մարդիկ նոյն պէտքն ունենալով ամենայն ինչ պէտք էր նոյն աժէքն ունենար։

— Եատ առաջ կը վազես, Լէոնարտ, և սխալ է ըսել թէ ամենայն մարդիկ նոյն պէտքն ունին։ Այս պէտքերուն մէջ ոմանք հզօրագոյն են քան զայլս. կան պէտքեր ալ՝ զորոնք լեցընելը զրեթէ հարկ մ'է ոմանց ոմանց համար, մինչդեռ այլք անդէտ են անոնց։ Բայց աշխատաւորք ամենէն քիչ պէտք է գանգատին այս պէտքերուն շատութեանը վրայ, վասն զի ասով իրենց աշխատութիւն կ'ելլայ և շահաւոր աշխատութիւն։ Վերջապէս՝ կան կարօտութիւններ ալ զորս ոչ ոք կը մտածէ ժամանակէն կամ տեղէն դուրս, մինչդեռ ըստ ժամանակին և ըստ տեղւոյն ամենայն ոք կը զգայ և կ'ուզէ պէտքը լեցընել։

Այսմ օրինակ մը տալու համար՝ յիսուն տարի առաջ գեղերու մէջ ամենին կրթութիւն ինչ է չէր մտածուեր։

իսկ հիմա ամենքը պէտքը կը զգան և ամեն ընտանեաց հարք՝ կ'ուղեն որ իրենց որդւոյցը կրթութիւն տրուի. վասն զի մեծ տարբերութիւն կայ ընդ մէջ մարդկան և անբանի՝ որ մի և նոյն պէտքն ունի իսկզբանէ դարուց. ընդհակառակն՝ մարդս բարոյական էակ ըլլալովը փոփոխելի է և կատարելագործութեան ենթակայ. բանականութիւն ունի՝ որով է իր մեծութիւնն ու պատիւը, և որոյ զօրութեամբ նորանոր պէտքեր կը ստեղծէ անդադար:

— Ան ատեն բանականութիւնը մարդուս համար ձախորդ պարզե մը կ'ըլլայ, ըստ Տիւրուր. վասն զի պէտքեր ստեղծելովը թշուառ կ'ընէ զինքը, չը կարենալով միանդամյն լեցընել այն պէտքերը:

— Տարակոյս չըկայ, Տիւրուր, թէ կան այնպիսի մարդիկ որ հաճեցնել կարենալնէն աւելի պիտոյք կը ստեղծեն իրենց. բայց իրենց մտաց վրիպանքն է. գէշ կը գործածեն կարողութիւն մը՝ որ ունեցած են շատ աւելի ազնուագոյն կիրառութեանց համար. նոյնպէս այս զիպուածիս մէջն ալ զեղծմունքը բարւոյն մօտ կը տեսնենք: Բանականութիւնը՝ Աստուծոյ առ մարդիկ ըրած մեծագոյն պարգեն է. ոչ միայն իր պիտոյքը լեցընելու առիթներ կը հայթայթէ, այլ և կ'օդնէ հետզհետէ նուազագոյն նեղութեամբ լեցընելու, ուսումնական հրաշալի գիւտոց ձեռնտութեամբ:

Այս նկատմամբ նաև կ'ուղեմ ձեզի դիտել տալ նախախնամութեան իրաց զարմանալի բայխումը: Երբ մարդս աղքատ է՝ քիչ պէտք ունի, և այս պիտոյքը կը չափաւորուին ապրելու և հանդիստ կեանք անցընելու համար անհրաժեշտ պէտք եղածով. քանի հարատութիւնը կ'աւելնայ՝ այնչափ պիտոյքը կ'աճին, և բնականապէս ջանք և աշխատութիւնը կը թափուին սովորական գործածութեան բաներ յառաջ բերելու համար: Այս նիւթերուս կը յարմարի զիստապէս աշխատութիւնը բաժնելու սկզբունքը՝ կերպերը պարզելով, և

այսպէս աղքատք կրնան լեցընել նուազգնով իրենց կարևորագոյն պէտքերը:

Դիւրակեցիկ մարդկանց պէտքն աւելի բազմակերպ են, ոչ այնչափ բնական ըլլալով, և աւելի երեակայութենէ և մտացածին հաճոյքէ կախումն ունենալով. բայց շատ զանազան ըլլալուն՝ կարելի չէ մեծապէս զանոնք գոհ ընելու հնարից զբաղիլ. աշխատութեան բաժանումը նուազ կը վերաբերի այսմ, և քիչ նախանձորդութիւնը ըլլալով՝ փոյթն ու ջանքն ալ նուազ է: Ուրիշ պատճառմալ որով մեծամեծ ծախիւք կը յագեցնեն ընչեղք իրենց պէտքը՝ գործածած բաներնուն գժուարաւ արդիւնաւորին է, որոնց համար աշխատութեան մէջ շատ մեծ փափկութիւն, բարակութիւն և ճշգութիւն պէտք է, մեծագոյն ճաշակ, վայելցութիւն ձևոց և մասանց կարգաւորութիւն. մէկ խօսքով՝ այնպիսի յատկութիւններ որ սակաւագիւտ են քան զանառութեանց զօրութիւն: Այս բաներս շինելու կարող գործաւորներ գտնելու գժուարութիւնը կը ստիպէ զհարուսաները աւելի ևս վճարմունք տալ զանոնք հայթայթելու համար:

— Ուստի Աստուած, խորհրդածեց Հույմոնտ, աւելի գին վճարել կու տայ հարուստներուն. ուրիշներէն աւելի ունեցածնուն համար: Մինչդեռ շատերու պէտքը հոգալու համար եղած աշխատութիւնը սակաւագին է, հարուստներուն վայելը շատցընելու համար եղած աշխատութիւնն է որ աշխատաւորաց աւելի գիւրակեցութիւն կը պատճառէ: Բայց, զիտես Պ. Տիւրէ, ինչպէս հրաշալի է այս աստուածային օրինաց յարմարութիւնը որ մեզի ընկերական կարգաւորութեան ուսմունքն ըմբոնել կու տայ:


— Կանխաւ ծանուցեր էի ձեզի, բարեկամքդ իմ, և որչափ յառաջենք՝ այնչափ աւելի նոյն գիտողութիւնն ընելու առիթ պիտի ունենանք: Սակայն առաջտանինք քննութիւննիս, աշխատութենք գժուարութիւնը իրաց գին տուող պատճառներէն մէկն է. բայց պէտք չէ կար-


ձել թէ դժուարաւ ձեռք բերուելիք բան մը միշտ ծանր աշխատութեամբ շինուելիք ըլլայ. բան մը դժուարին չըսուիր նեղութիւն պահանջելուն համար. ընդհակառակն կարելի է որ նեղանալի ըլլալովն՝ միանգամայն դիւրին ըլլայ, եթէ միայն նիւթական ոյժ կը պահանջէ: Դժուարաւ ձեռք բերելի բանն այն է որ քիչերը կրնան դործել. և որովհետև շատ դիւրին չէ այս բաներս մատակարարելը՝ երբ մեծ փափաք կը զգայ մէկն ունենալու, պատրաստ է սուղ սուղ վճարելու անոնց, որոնց ճարտարութիւնը կը հայթայթէ մեզի այդ բաները:

Տաղանդն է գլխաւորապէս մարդկանց մէջ ուոճկի նկատմամբ տարբերութիւն պատճառողը: Ուստի երբ հասարակ կղպակագործ մը մէկուկէս ֆրանքէն ինչուան Յ ֆրանք աւուրչէք կը շահի, ճարտար մեքենագէտ մը երբեմն ինչուան տասնը հինգ կամ քսան ֆրանք կը շահի: Չեռագործական կերպասներու վրայ տպող գործաւորը մէկէն ինչուան մէկուկէս ֆրանք կը շահի, իսկ անոր ձևերն ու զարդերն ուրուագրողը՝ ըստ իւր տաղանդին, կրնայ քառասուն ու յիսուն ֆրանք շահիլ օրը:

— Իրաւացի է, կցեց Միքայէլ. գիտեմ՝ ի փորձոյ թէ ինչպէս աղուոր ձևով կերպաս մը գին կ'ընէ և աշխատութիւն կը հայթայթէ շինող գործաւորաց: Ուրուագրողը կը շահի՝ բայց մեծապէս ալ շահ ընել կու տայ գործաւորաց:

— Մի և նոյն զանազանութիւնը, վրայ բերաւ Տիւբրէ, ուրիշ աշխատութեանց մէջ ալ կ'երեւայ. վաճառականի գրագիր մը տարին կը շահի հազարէն ինչուան հազար երկու հարիւր





Փրանք՝ գրութեանցն համար, ու
րուն ամենայն ոք կարող է. իսկ
տասը, տասնըհինգ, քսան հա-
զար և շատ աւելի Փրանք՝ կը
վճարուի այն հանճարեղ մար-
դուն որ առետրական մեծ ձեռն-
արկի մը իրարամէջ հաշիւները
աղէկ զիտէ բռնել: Մեծահան-
ճար մատենագիրն ալ նախան-
ձելի վիճակ մը կը ստանայ այն-
պիսի գրուածներ ընելով՝ որ
ձեռքէ ձեռք կը փնտռուին, և
խեղճ գրագէտ մը սովէն կը մեռ-
նի անշահ գրքեր շարադրելով,
զոր ոչ ոք կ'ուղէ կարդալ: Ու-
սուցիչ պատկերահան մը հա-
զիւ ապրուստը կը ճարէ, և Ռա-
փայէլ, Բուսսէն և Կրօդ Լորէն
ապագայից հիացմանը նիւթ
պատկերներ կը նկարեն, և մէկ
քանի ոտքքառակուսի պաստա-
ռին հարիւր հազարաւոր Փրան-
քաց աժէք կու տան:

— Ասիկա վարձատրութիւն
է հանճարոյ, ըսաւ վիէոլէն, և
հանճարը շատ սակաւաղէպ ըլ-
լալով պէտք է միշտ առատա-
ձեռնութք վարձատրել: Բայց
այն իրաց տրուած զինը բոլորո-
վին ինքնակամէ. Կրնանք ըսել
թէ մարդկանց կարծիքէն կա-
խումն ունի, քան թէ իրաց էա-
կան աժէքէն:

— Իրաւացի է զիտողութիւն,
վիէոլէն. ասիկա առաջ կու գայ
անկէ որ այն իրք ոչ թէ մարդ-
կանց ստիպողական պիտոյքը
յագեցնող են՝ այլ միայն եկա-
մուտ պիտոյքը, զորս պէտք է
յարգենք ու մեծարենք երբ դէ-
մերնիս ելլեն. վասն զի մեր էու-
թեք ազնուագոյն մասին կը վե-
րաբերին; և կ'ապահովեն բարձր
և դժուարագիւտ հանճարով
լցեալ մարդկանց կեանքը: Ոչինչ
ընդհատ ճշմարիտ է որ իրաց
աժէքը կախումն ունի մեր ըն-
ծայած կարևորութենէն, սա-

կայն կրնանք իբրև ընդհանուր կանոն ընդունիլ որ իրաց աժէքին բուն հիմն աշխատութիւնն է. և այս աժէքը համեմատական է աշխատութեան դժուարութեանը կամ աժէքին: Ուստի ինչ որ առանց աշխատութեան կրնանք ունենալ՝ որչափ օգտակար ալ ըլլան, աժէք չունին:

— Ըստ այսմ, ըսաւ վիէոլէն, ընելիք ամենամեծ զանազանութիւն կայ ընդ մէջ իրաց օգտակարութեանը և աժէքին. այս էր որ ինչուան հիմա լաւ հաս կըցած չէի: Եթէ չեմ սխալիր՝ իրաց օգտակարութիւնը մեր ո՛ր և իցէ մեկ պէտքը լեցընելու յատկութիւնն է. և աժէքնին կը չափուի ըստ այնու որ կը ստիպուինք տալ զանոնք ձարելու համար:

— Այնպէս է, վիէոլէն. կ'աւելցը նեմ սահմանդ ամբողջացնելու համար, թէ իրաց գինն է ստակով ունեցած աժէքնին. վասն զի աժէքն ստակէ անկախ է, չափ մ'է և ամենազիւրին հնարք այն աժէքին գինը կտրելու համար: Ասկէ կը հետեւի որ քանի մը շատ օգտակար բաներ աժողչէք չեն ունենար կամ դոյզն աժէք կ'ունենան, եթէ կրնանք զանոնք ճարել առանց ծախքի, կամ դոյզն ծախքով: Իսկ քիչ օգուտ ունեցող ուրիշ բաներ կրնան շատ մեծ աժէք ունենալ՝ եթէ դժուարաւ կը ճարուին, կամ քիչ գտնուելուն համար և կամ սակաւագիւտ հանճար պահան ջելուն համար: Ասանկ ահա շատ մեծ գին կը վճարուի պքանչելի ձայն ունեցող գուասնի ձայնը լսելու և զուարձանալու համար:

— Ուրեմն, ըսաւ Ոնորիոս, մեծկակ աղամանդի մը բովանդակ աժէքը սակաւագիւտ ըլլալն է:

— Տարակոյս չըկայ, Ոնորիոս. վասն զի ըսածիդ պէս մեծկակ աղամանդ, ինչպէս քանի մը հատ յիշատակուած կայ, շատ ցանցառ կը գտնուի. սակայն դարձեալ աշխատութիւն կը մտնէ մեծաւ մասամբ իր աժէքին մէջ, որով հետեւ այնպիսի անդամանդ մը բոլորովին դիպուածով ձեռք չինար.

մարդիկ որ կեանկերնին աղամանդ փրնտրուելով կ'անցընեն, գտնուած տեղերուն աւազները լուալով և մաղելով: Արդ տարիներով աղամանդի պզտիկ կտորուանք կը գտնուին, որովք հետախոյզք ապրուստնին կը ճարեն. յետոյ մէյմ'ալ յանկարծ կը հանդիպին մեծ կտոր աղամանդի մը, որուն վաճառումը իրենց կանխեալ ըրած աշխատութիւնը լիուլի կը հատուցանէ: Ուստի այս դիպուածիս մէջն ալ աշխատութեան և ոչ թէ բնութեան ձրի բերքին վճարքն է տրուած գինը, որ առանց աժէքի մնացած էր քանի որ զայն գտնող բարեբաղդին ձեռքը չէր ընկած:

Նաև պէտք է դիտել որ իրաց աժէքը նոյն իսկ մեր աշխատութիւնը չափաւորելէն կը չափուի. այս խորհրդածութիւնս ամենակարևոր է՝ ինչպէս որ քիչ ատենէն պիտի տեսնէք: Ասանկ օրինակի համար, բան մը կրնայ մէկուն շատ աշխատութիւն պատճառած ըլլալ և դոյզն աժէք ունենայ մեզի համար, ըլլայ այս կամ այն պատճառին համար. ինչպէս է զայն շինելու նորակերպ գիւտը, որով կրնանք մեզի առաջարկուած ժամանակ նուազագոյն ծախքով ճարել. մի մոռնաք այս բանս: Ընդհակառակն ուրիշ բան մը շատ քիչ աշխատութիւն աժած կ'ըլլայ ունեցողին և ամենամեծ աժէք կ'ունենայ ստանալ ուզողին համար, եթէ մեծ աշխատութենէ մը զինքը կ'աղատէ:

— Շատ սիսալեր էի ուրեմն ինչուան հիմա, ըսաւ Ոնորիոս: կը կարծէի թէ իրաց աժէքը միշտ իրենց օգտակարութեանը համեմատ է. արդ կը տեսնեմ որ ընելիք ծառայութեանը կարևորութեանն համեմատ է:

— Կատարելապէս ըմբռներ ես, Ոնորիոս. հատուցեալ ծառայութիւն. ահաւասիկ այս է իրաց կտրուած գիներուն ճիշդ չափը. կարելի է որ ծառայութիւնն ըստ ինքեան մեծ կարեւորութիւն մը չունենայ. բայց ընդունողին ազքին շատ մեծ երեայ կարեւոր համարելուն համեմատ: Ասանկ, որ և իցէ մէկուն մեծկակ աղամանդ մը ծախելը

մեծ ծառայութիւն մ'ընել չէ, բայց հարուստ խաթունին համար որ կը փափաքի ստանալ զայն՝ հաճոյք մ'է երբ կը հրնայ պահանջուած ստակով ձեռք բերել։ Նոյնպէս է այն ամենայն իրաց նկատմամբ որ մեր ունայնասիրութիւնը կը հրապուրեն կամ հաճոյք կը պատճառեն։ Երբեմն անբաւ ստակ կը վճարեն մարդիկ համբաւաւոր երգիշ կնկան մը ձայնը ըսելու համար. կը հարցընեմայնչ է ըրած ծառայութիւնը. հաճոյք կը փնտըռեն որչափ որ նեղութենէ կը փախչին։ Ուրեմն հաճոյից համար ալ իրեւ ուրիշ ծառայութեանց համար ստակ կը վճարեն, զանոնք աւելի կամ նուազ կարեւոր համարելնուն համեմատ։

— Պէտք է խոստովանիլ՝ ըսաւ լէոնարտոս, թէ կան անզգամ մարդիկ որ իրենց հաճոյիցն կամ ունայնասիրութիւննին գոհ ընող բաներու համար անբաւ ստակ կը մնիսեն։

— Իրաւունք ունիս, լէոնարտոս. հարուստները կրնային յաճախ շատ աւելի օգտակար կերպով իրենց ստակը բանեցնել. սակայն այն ծախքերն իսկ որ ոգեպահիկ հացերնին ունողաց աչքին անխնայ կ'երևան՝ ըստ այլ և այլ նկատման օգտակար են. խրախոյս են տաղանդի և արուեստից, և մնունդ՝ շատ մը ճարտարութեան արուեստից, որ առանց այն ծախուց անհետ պիտի ըլլային։ Ուրեմն գործաւորք նուազ քան զայլս իրաւունք ունին զանգատելու, որովհետեւ հարուստներուն այս քմահաճոյ ախորժն է իրենց աղէկ ոռճիկներ պատրաստողը։

— Իրաւացի է, Պ. Տիւրբէ. շնորհակալ եմ որ ինծի դիտել տուիր, բայց անախորժ բան մը չէ որ գործաւորաց առատ վարձատրութեան պատճառ եղող արուեստները մարդուս զեղխութիւնն ու թեթևամտութիւնը յագեցնողներն ըլլան, մինչդեռ կենաց մեծագոյն պէտքը լեցընողներն ոչինչ թոշակ մը կ'ընձեռեն։

— Ըսէ ինծի, լէոնարտոս. եթէ այս մեծագոյն պիտոյից համար աշխատող

գործաւորները աւելի բարձր ոռճիկներ շահէին, միթէ արդիւնաւորած բաներնին աւելի սուղ չէին ըլլար։

— Յայտնի է, Պ. Տիւրբէ։

— Եւ որովհետեւ բաներ կան որ իրենք ալ կը գործածեն, միթէ իրեւ արդիւնաւորող կամ իրեւ գործաւոր՝ շահածնին իրեւ գնող կամ սպառող չէին կորսնցուներ։ Ուր կ'ըլլար շահերնին։

— Իրաւունք ունիս, Պ. Տիւրբէ. այս բանս չէի խորհրդածած։

— Ուրիշ խորհրդածութիւն մ'ալ աւելցնեմ, լէոնարտոս, և այնու այս օրուան խօսակցութիւննիս կնքեմ։ Իրեւ աշխատաւորք կամ արդիւնաւորողք ըստ կարելոյն կը փափաքինք շահիլ. բայց պէտք չէ երբեք մոռնալ որ սպառողը մեր ըրած ծառայութեանը համեմատ միայն զմեզ կրնայ վարձատրել, և որչափ դիւրաւ ծառայութիւն մը կրնայ ստանալ՝ այնչափ աւելի նուազ գին կը կտրէ անոնց։ Իրեւ աշխատաւորք՝ կրնանք ուղածնիս մոտածել, բայց մէյմը որ գնող կ'ըլլանք՝ իրաց մեր աժեցուցած գինը կ'ուղենք տալ։

Ուստի համառօտելով մեր այսօրուան խօսածները՝ ինչ պատճառներ ալ որ իրաց աժէքին վրայ ազդեցութիւն կարենան ընել՝ ինչպէս են օգտակարութիւն, սակաւագիւտութիւն, դժուարութիւն, տաղանդ, աղէկ որ քննելու ըլլանք եղած ծառայութեան մը կը վերածին։ Ուրեմն իրաց աժէքը միակ ծառայութեան համեմատական է, կամ ճշդագոյն ևս՝ ծառայութիւնը աւելի կամ նուազ կարեւոր համարելնուս համեմատ։ Պիտի տեսնէք որ այս վերջին խորհրդածութենէս շատ ծանր հետեւանքներ պիտի ծագին։ բայց նախ դրամի վրայ պէտք է խօսինք որ ընդհանուրապէս կը ծառայէ մեզի իրաց գինը կտրելու։

ՊԱԲ

Կը շարունակուի։